

Ա. ԳՐԱԿԱՆ

ՀԵԹԱՆՈՍԱՅ ԱՌԱՋԵԱԼԸ

Մարդկային պատմութիւնը անտարսկոյս իր մեծագոյն իրողութիւններէն մին արձանագրեց այն օրը՝ երբ Պօլոս եւ իր դոյդ ընկերները իրենց ոտքը զբին նւրոսական շամաքամախն վրայ, Տրովադայէն մեկնելով դէպի Մամոթրակէ, Նէոպոլիս եւ ապս Փիլապէ, որ առաջին քաղաքն էր Մակեդոնիոյ: Փոքր մակոյկը որ այս մարդերը կը տանէր նւրոսայի գրաման, մեղծորէն կը տառանէր կապորս ջուրերուն վրայ, երկինքն ինկած գետուրի մը նման: Գարնանոյին գեղեցկութիւնը կը լողար իրենց չուրջը, նոյնիսկ դոյդ նաւազարները իրենց իշշկոր կապած ձեռքերով եւ զառնացած եւ աշխարհէն կորզուած հոգիներով կը վայրէին արյ փառքին ի տես. ամէն ինչ կարծես բոցատարը ոսկի էր, արեւու ճառազայիներուն ներքեւ, որ ծորելի զարձած, կը կածկուար ջուրերուն մէջ եւ շիթ առ շիթ կ'իշնար թիակներէն վար: Հորիզոնը ծիրանի ծով մըն էր, մինչ կապոյս դոլորչիներուն չուք մը կը թաւշանար Փիլապէ քաղաքին վերեւ, որ կը խայտար իր ճերմակ տուներուն ծովովը, ինչպէս նաեւ անհամար մեւեաններու, բագիններու, եւ յաղթական կամարներու շքեղանքովը: Եղէական ծովուցանուցիր կղղիններուն վրայ կը ծփար մթնալը մանիշակագոյն ու ծիրանի:

Հոս ամէն ինչ Հռովմէական էր, տուները, ժողովուրդը, լիզուն, կարգուարքն ու ժաքութիւնը: Փողոցները սալարկուած էին մարմարով, բնակիչները բարձրահասակ էին, պնդակազմ եւ վայելչափեղ: Գերիններն ու Ասիացինները իրենց ողորմելի կերպարանն ուղիւ կը զատորոշուէին տիրող զասակարգէն: Առաքեալը տուածին անզամն էր որ Հանդիպումը կ'ընէր Յունա-Հռովմէական քաղաքակրթութեան եւ բարերուն, հականակ ճարան ծնացած էին մարդերը զրկուած էին, իրենց բերելու պատգամը իսրայէլի Աստը-ծոյն եւ Հրէից մեծերուն:

պոլովք: Արուեստի եւ բնութեան լիտկառար գեղեցկութեան տեսքը կը տիրապետէր ամէնուրեք: Լեռ ու զաշատագետին, ցածրք ու ծավ, գիւթիչ պէսպիսութեամբ զիրար կը լրացնէին: Բաղաքին հարաւէն կը հոսէր Գոնկաս գետը, որու ափերուն վրայ տեղի ունեցաւ, Կեսորի մահէն վերջ, ճակատագրական ճակատամարտը Պրութոսի եւ Օդաւախնոսի միջնւ: Փիլապէ զինուորական գաղթավայրի մը նկարագիրը ունէր եւ կը վայելէր ամէն կարգի առանձնաշնորհումներ:

Պատգամաւորներուն համար անկորելի եղաւ իրենց անծանօթ այս քաղաքին մէջ հրէական սինակոկ գտնել, որ բաց ականջն էր Մեսիայի պատգամին: Սպասեցին Շաբաթ օրուան, գոյն խանութիւններէն եւ ծովի շաբակող տուներու ծինելյազներէն իրաւզի ըլլալու Հրեաներու վոյութեան: Պատկան կը ճանչնար հոս ծիրանավաճառ կին մը, որ կը կարծուէր թէ Հրեայ էր, հաւատարմօրէն հրէական տանդութիւնն պահուծ ըլլալուն համար զուցէ: Վաճառաւումը զոյց էր, փակ էին նոյնապէս չուրչի խանութիւնները:

Պատգամաւորները ճարահատ, քաղաքէն գուրս ելլող կարդ մը մարդերու հետեւցան, որոնք գետակի մը եղերք եղող ուռիներու անտառը կ'երթաքին: Պօլոս ուրախութեամբ լսեց որ անոնք սաղմուներ կ'երդէին, ուռիներու շուքերուն տակ նստած, ուրեկու շումներ ընելով բարելոնի գետերին երգող Հրեաներուն: Պատգամաւորները յայտնեցին ինքիննենին անոնց եւ մէկէն բոլորը լիցուեցան արտակարգ խանդավայութեամբ: Աւրախ էին բոլորն ալ եւ երջանիկ, որ Ս. Երուսաղէմէն մարդեր զրկուած էին, իրենց բերելու պատգամը իսրայէլի Աստը-ծոյն եւ Հրէից մեծերուն:

Պօլոս սկսաւ իր խօսքը, յայտարարելով թէ եկած էին պատգամելու Մեսիային գա-

լուսոր, նախաձայնուած խորայէլի մարդաւարչներէն: «Ան որ Աստուած խոստացած է ը մեր նախահայրերուն՝ եկած է արդէն, իր բեւ ազտարար ոչ անջատ կամ սեփական ժողովուրդի մը, այլ բովանդակ խարդի կութեան: Աստուածորդին մարմնացաւ, աշխարհ իջաւ, ընդհանուր եղայրյութեան մշտափրթ, պատէինք մեր կապանքները բերելու մարդոց, եւ մեղի շնորհեցաւ, երկնալարադ հօր մը որդիներն ըրտ լուսու տեսագոտաշաման, շնորհնչելու մեր փրկութեան խարիսխ եղող հաւատաք, մեկի հաղոցներս հագեհեր պատցիւթեան մը անմ վշշերի զին տեսարանը է Արդ, նոյն ճողինուոր իսկ արդարացաւ Ան, մեղի կը ներշնչի հոր Համագումը զաւատուի իր ակրէն, ինչ չառ րիշնիք այլ թէ սփառանան մեր գոյութեան և վտանդեն զայէ, Արդիւեան Մեսիան, ապատաւարացը, անուշանառ զեռումն է ապահանած մարդկութեան, առառածածախառուն շունչը ոչ և կաւ թափանցելու քայրայուած ընկերութեան մը բազոր հաւարին ներս, ուր անիրաւուածներ, վիրալից ու սպաւաց սիրատը կը հեծկլուան, ուր զերիներ՝ տերարիշտ լուր ծերու, տակ գրասուտցած, իրենց գժոխիքը կ'ապրին, եւ լոյսի կարօս կոյրեր զուր կը խարիստին գտնելու դարձանը իրենց շուրջը խասացող խաւարին: Իր հոգին է որ կը պահանջէ մեղմէ արդարանալ մեր նմաններուն մէջ, շթոյլատրեկու որ մեր ճակատազիրը խարլիք դառնայ յոսի հակումներուն:

Մեսիայի գալուստով երկնքի թափաւորութեան խսրագոյն հմտերը կը գրուին սիրատըն մէջ բոլոսք պնոնց՝ որնք իրենց սըրարան պարտութեան նոր Աւետի սրդութիւնին գոյակելով ամէնուրեք: Տիշեկեական այլ հրաւակի հայդ հրաւակի համաձայն, անհրաժեշտ է որ գիտակից գրկախառնումով իր բարու մօտենան Հրեան ու Հիթանոսը, կերին ու տիկուսականը, բարբարուն ու Սկիւթացին: Փուելուած է բաժնուածի միջնորդը, մէկդի գորուածէ է գայթիակութեան վիճը, որ քանի մը օրերու համար միայն ծածկից նաղովրեցից Յիսուսին արինչուայ մարմնը: Այլ մեռած մը չէ Ան, այլ վերացած երկնք եւ նոտած իր Զօրը աջ կորմը, հնո զնելու համար իր բաւիտնական Ամոռ ու, ամէն անցաւոր եւ սոսուերակերպ իշխանութիւններէ պեր, հաւատարապէս արհա-

մարհնելով Դաւթի գաւաղանն ու Դիոսի զաւը:

Մեսիան իր ազատ կամքով մարդկային մարմին առաւ, ազատելու մեղաւոր մարդկութիւնը իր թերեքեցնէ Մեռաւ գերիի մահով, որպէսով մենք որ գերիներն էինք մեղադարձն ազատ կապանքներէն: Բոլոր իրեն հաւատացողները պիտի մաքրուին իւրենց մեկքերէն նու ազատ պիտի բրանկաքինն անմաւած: Պօղոսի խօսքերէն յետայ Հեղած կարագաց նամակը կը բութադիմ եւ բարձրաց հաւատարապէս ապանչ հրեական օրէնքի: պարտադրանքներուն:

Աւենինքինեւը իրենց քաղցր գործացու մէն մէջ կը կարձելին թէ երկինքն իջած էին այս մտրդիկէ: Արաջինը գունկնդիմերէն ուր ընդունեց, պատգամը ծիրանալիւատ Լիութիան էր: Ան պատգամաւորութերու, որտամաշդ ուութեան ներքի գրաւ իր նկարագակ յայտ կարածինը ունի իր գործաւորներու եւ գերիներու հետ միասին ընդունեց մկրտութեան ջուրը: Յետոյ Լիութիայի բարերարութեամբ, քաղաքէն գուրզ, նոյն զետափին՝ ուր առաջ ջին հանդիպումը տեղի ունեցաւ պատգամաւորներու հետ գնուեցաւ չենք մը, իր բեւ ժողովատեղի ծառայելու համար հիմա ներուն եւ բարեպաշտ հեթանուսներուն հաւատարապէս: Պօղոս որ սովոր չէր հաւատացեաներէն օժանդակութիւն ընդունելու, չօժարեցաւ պյո բարեպաշտ այրիին նուերը առնելու, իրենց ճամբորդական ծափերուն ի հաշիւ:

Իր եւ իրեններու մկրտութեանէն յետոյ Լիութիան իր առնը հրաւիրեց բարեկամներն ու ծանօթները, պատուելու համար սրբազն հիւրերը: Նորադարձը շվայելցուց իրեն որ սպարաւորներ կամ վերիներ սպասարկէին պատգամաւորներուն: Անոնք արծաթեայ սկսուելովներու վրայ կը բերէին սատերիները մինչեւ սրահին մուտքը ուրիէ Լիութիան կ'առնէր իրենց ձեռքէն եւ ծնրադիր կը զետեղէր ևոտոնիին վրայ, աշքը միշտ Պօղոսին, տղու մը նման ուրախութենէն այլառ կերպուած:

Անգամ մէկ երբ Պօղոս եւ իր ընկերները ժողովասեղին կ'երթային քարողելոււ իրենց ևտեւէն վազել սկսաւ հարցուեկ ու արահաջ

աղջկի մր., որ շուանով կապուած էր զիջքը առաջնորդողին: Հարցուկը ինքեց իր վիզէն կտպուած առասանիլ, մօտեցու պատղամատ ուրներուն, եւ Պօղոսի առջև կեցած աղջկակի:

— Այս մարդիկ Աստուծոյ ծառանիր են, եկած են մեզի ցոյց տալու փրկութեան ճանապարհը:

Պօղոս մօտեցաւ տղջկան եւ խրելոյ իր նայուածքը անոր մարդրուն աչքերուն մէջ, ըստ «Եխուռո-Մեսիայի անունոյ կը հրամայեմ քեզի, ո՛վ չար գեւ, որ հնանա այս խիեց արարածէն»: Աղջիկը արձակեց ահաւոր ճիշ մը եւ փուտեցաւ գետին: Երբ արթնցաւ, բուժուած էր արդէն իր տակինապէն: Սակայն զիջքը իրեւեւ հարցուկ գործածողները դժողուն էին եղածէն, ամրաստանելով Պօղոսն ու իրենները: Շնէէ նշան տեղի չունենար բայց միայն մոլորեայներուն սիրոյն, ըստ Պօղոսը: «Հրաշը Հաւատքի պառուղին է եւ պատողը աւելի չէ քան ծառը: Պէտք չէ չարաշար գործածել Աստուծոյ զորութիւնը սեփական շահու եւ ցուցադրութեան համար»:

Այս շըջանին գերիներու շուկային մէջ կարելի էր Հանդիպիկ երկու սեռերի մարդոց, որոնք կը Հաւատային թէ ողի մը կար իրենց մէջ որ կրնար յարաբերութեան մարտնել բարձրագոյնին հետ եւ անոր կարը յայտնել մարդոց: Անոնք իրենց շուրջներէն կը նկատուէին իրեւեւ գուշակներ և մարդարդիները: Այս կարգի գերիները ամենէն շատ էր գնահատուէին, որոնց հիւանդութիւնը կ'օգտագործուէր իրեւեւ բացայատիչ: Նշան աստուածային ներգործութեան: Ասոնց կարգին կային աստղագէտներ, գուշակներ, բժիշկներ, օձահմաներ եւ ամէն կարգի կախարդներ, Սուրբային, Բարեկոնէն եւ նշակատուէն եկած:

«Զոյլ եղէք, կ'րսէր առաքեալը, մարդու որոնք «պիերպարան» աստուածաշատութեան ունին եւ ի գորութենէ անսի նորս ուրացեալ են»: Հեռու են ճշմարտութենէ եւ մերժելով «ոսուրք Հաւատքը՝ ճարտարամատութեամբ եւ նենգութեամբ կը ջանան հընապուրել տգէտները, ո՛չ թէ յօդուա ենթականերուն այլ իրենց սնուտի փառքին եւ իշան շարութեան իշխաննին»:

Յաջորդ օրը մեծ ամբոխ մը խոնուեցաւ կտոխայի խանու թիվն առջեւ, աղղաղակելով թէ գուրուէն եկած երեք Նրկուները սպաննած էին հոդին դերի մարզարէտուհին, թէ նոյն այդ մարդիկը նոր աստուածներու մասին կը քարոզին եւ խոռովութիւնները կը յարուցաննեն քաղաքին մէջ: Ծեսոյ յարձակեցան պատպամատորներուն վրայ եւ խոչտանգելով գատարան տարին: Հոն փոխան Հարցաքննութեան, մերկացուցին դիրինք եւ սիրներուն կապած խարազանեցին: Յոյն եւ Հըովմայեցի ամբոխը հաւաքրուած կը ուլուր ճանար այս տեսարանին մէջ, իր սովորութեանը համաձայն: Կը զարմանային միայն որ խոչտանգուղներուն շրթներէն բոլորքի ոչ մէկ բառ կը լուսէր, անոնք կարծես ուրախ էին հոգւակէս որ Մեսիայի սիրոյն կը չարշարուէին: Պօղոս իր այս տագնապին մէջ իշեց նիկեան ուրախութեան արցունքներով: Ասածին անդամ չէր կ'զգար տառապանքին բաղցրութիւնը, սակայն այս վերյիշումին մէջ իշեն համար աւելի ստոյդ կը դանար այն մտածումը թէ ով որ իր հետ ունէր ճշմարտութիւնը եւ կը հայտարարէ զայն մարդոց, իրեն իրեւեւ վարձք պիտի ունենար տառապանքը միայն: Ծեսոյ վիրինք բանտ տարին եւ կապուած ոտքերով նետեցին մութ զնոտնը: Ժամեր յետոյ, բանտապահները լսեցին աղօթքի եւ գոհարանութեան ձայներ: Վերակացուն մօտցաւ դրան եւ զարմանքով նկատեց որ անոնք ուրախ էին եւ բաղկանարած կ'աղօթէին:

— Ասոնք ծառաներն են զուցէ անձանօթ Աստուծոյ մը, կը խորհէր բանտապետը, ինչպէս խոսուփանած էր գերի մարդարէուն էին, որ ասոնց չնորհէւ պատուած էր իր մէջ բնակող շար ողին եւ մարդոց քմահանոյքին եւ շահու առարկայ եղած ըլլալու վիճակն: Երբ վերակացուն այս մտածումներուն մէջ էր, յանկարծ անուելի ձայն մը զզրդեց բանտը լոյսի փայլատակումներու, յերեկի վերածելով բոլոր խորչերը: Ծետոյ կատաղի Հով բացա բոլոր դուռները, ահուղով մատնելով ներկաները: Բանտապետը կարծելով թէ բանտարկեալները իսոյ կամած էին, ուզեց անձնանպան ըլլալ, սատուած էին, ուզեց անձնանպան ըլլալ: Կայն Պօղոս կեցուց զինքը՝ «Մենք հոս ենք»,

ըսաւ, «մեզ հոս բերողները թող ժամածեն մեր ապառութեանը մասին» : Բանափի վերակացուն այս եղածէն ինքնակորոյս, Պօղոսի ուղերուն ինկաւ, և աղերսագին խնդրեց որ բարի ըլլան իր հանդէպ, որովհետեւ ինքը կը հաւատար այժմ իրենց անմեղութեանը : Եւսոյ քակից անոնց զդթաները, լուաց վէր-քերը և իրենց տուաւ գինի և ուզեց մկրտը-ւիլ նոյն վայրկեանին : Երբ Պօղոս իր իրոշանգուած ձեռքերը բանապահի գիրուն դրած կ'աղօթէր, այս վերջինի շրթները կը մրմնչէն . «Ամիշէն, այս վայրկեանը նման էի ցածքած հորին, մարդիկ իմ քովէն կ'անցնչին և քարեր կը նետին իմ մէջն : Այժմ զարնանային առուակ մըն եմ, որ կ'երդէ ծառերուն ներքեւ, սպասելով ծառ-բաւ շրթներու» :

Երբ քաղաքին մեծամեծները լսեցին հրա-շալի պատահարը, ուզեցին լուելեայն ճամ-բռու զնել զիրենք : Բանաստարկեաները սակայն յայտնեցին թէ իրենք Հռովմէացի քաղաքա-ցիներ են, առանց դատաստանի խոշտանգը-ւած, հետեւաբար արդարութիւն կը պա-հանջնին : Տեղուն զեկավարները սարսափա-հար Պօղոսին եկան եւ խնդրեցին որ ներուի իրենց : Պօղոս եւ Շիղան Լիտիային գացին մնաս բարով ըսելու այս պատուական տիկ-նոջ եւ բարեկամներուն : Բաժանումի պա-հուն երբ բոլորը իրենց խոր ցաւը կը յայտ-նէին չարչարուած պատզամաւորներուն, Պօղոս զգացուած տեղի ունեցած տիուր ե-զերութենէն, ըսաւ՝ կարծես մենախօսելով ինքնինքին հետո :

«Կեանքի, մահուան և սիրոյ Աստուած, Հաստիշը քոլոր սիրտերուն եւ գերազոյն առունորդը մեր քայլերուն : Դուն որ օր մը պոկեցիր զիս մօրս կուրծքէն եւ ծննդավայ-րէս եւ ըրիր աքսորական քու փառքու, փոխելով կեանքին ուրախութիւնը տրամու-թեան : Ուզեցիր որ ցմրուր ըմպեմ գառնու-թեան բաժակը, Համաձայն ինծի եղած ճա-կատագին, տակաւին իմ մօրս արդանդէն եւ սիրով ծառայեմ բոլոր մարդերուն՝ արտ-ժութեանս մէջէն լեցնելով անոնց ուրախու-թիւնը : Գանդատ չունիմ : ո՞վ որ կը դժգուի, կը կասկածի կեանքէն եւ չունի անշրաժեշտ հաւատքը ապագային : Ես կը հաւատամ կեանքին, այսինքն ցաւին եւ այս գերազոյն

ողորմութեան որուն մատները տարիներէ ի վեր կը սեղմէն հոգիս : Կեանքը կրնայ վեր-ջանալ, բայց ճշմարտութիւնը յաւիտենա-կան է :

— Քանի մը շաբաթներ առաջ թողուցի երուսաղէմը եւ եկայ այս ափերուն վրայ . օրերս տակաւ կը ցամքին ժամանակէն ու ցաւերէն, բայց տեսիլը կը մնայ պայծառ իմ մէջ, նման անվերջալոյս արշալոյսին : Անոր լոյսին մէջէն կը քալեմ ինծի վիճակ-ուած ճակատագրին՝ որ աւելի է քան ես ինքս : Այս մնայուն աքսորանքին համար չիմ ցաւիր, ով որ ճշմարտութիւնը մարդոց կը տանի, պէտք է պատրաստ ըլլայ տառապե-լու : Մարդ իր տառապանքին չնորհւէ որ կրնայ հասկան ցաւերը եղայր մարդերուն : Ոչ հալածանք եւ ոչ շարշարանքներ կրնան նուազեցնել տեսիլը որ իմ մէջս կ'ածի առ-մէն օր, բռնկած լերան մը նման :

— Կեանքի իրականութիւնը կեանքն իսկ է, որ իր սկիզբը շառներ արդանդէն եւ չի վերջանար գերեզմանին մէջ, որովհետեւ տարիները որ կ'անցնին ուրիշ բան չեն բայց վայրկեաններ յաւիտենականին : Նիւթեկան աշխարհը կարճատեւ երազ մըն է, հա-մեծատած արթնողը մահուան, զայիք աշ-խարհի մէջ : Գիտի հասկանք իմաստը աստ-ուածութեան որ մեր ներսն է, զոր շատ յա-ճախ կ'անցնուններ երբ յուսահատութիւնը իշխէ մեր սրաբն :

Ասոտուան դէմ Պօղոս եւ Շիղան Փիլիպ-պէէն մեկնեցան Ամֆիպոլիս եւ Ապողոն-իս եւ եկան Թեսաղոնիկէ, ուր Հըրեայ հա-մայնք կար եւ բաւական մեծ սինակու մը : Հուկաս մնաց Փիլիպպի նորահաստաա համայնքի փափաքին վրայ : Պօղոս իր սո-վորութեան համաձայն Շաբաթ օրը սիհակոկ գնաց քարոզիլու : Սալոնիկէի բնակիչներու մեծ մասը նաւահանգիստի գործառներ եւ նաւաստիներ էին, անգէտ եւ անմշակ եւ օրուան հացին կարօտ : Պօղոս անոնց խօսե-ցաւ եկող Սեսսիայի, եւ վաղուան ծնող աշ-խարհի մասին : «Իմ խեղճուկ եղայրյներ, եթէ միայն գիտնայիք թէ աղքատութիւնը որ ձեզի այնքան կսկիծ կը բերէ, ձեր մէջ կրնայ յարուցանել արդարութեան գիտակ-ցութիւնը եւ կեանքի իրական հասկացողու-թիւնը, դուք գժգոն պիտի շնայիք մեր վի-

ճակէն : Որովհետեւ հարուստը շատ զբաղած է հարատութիւն դիմելով և իր տիրապետութիւնը ընդարձակելու գործով, եւ ի վիճակի չէ ունենալու այդ գիտութիւնը եւ ուղիղ ճանապարհը ճշմարտութեան : Աւրախ եղէք, որովհետեւ դուք էք ֆիդայից, Ֆամարգութիւնը եւ գիրքը կեանքին . գոհ եղէք որովհետեւ դուք էք աղքիւը առաքինութեան եւ խարիսխը անոնց՝ որոնք կ'իշխեն ձեր փայ :

— Եթէ կարենաք զգալ, ոգբախտ իմ եղրայրիներս, թէ աղքատութիւնը որ ընկճած է ձեղի ; կեանքի մէջ միակ ուժն է որ կրնայ լուսաւորել սիրտը եւ բարձրացնել ձեր հոգին արհամարհանքի անդունիչն յարգանքի բարձրութեան . կեանքը շրթայ մըն է շնուած անյարիք տղակներկ, աստապանքը անոր ոսկի հանգոյցն է ընդ մէջ ներկայի խոնացութեան եւ խոստացեալ յոյսին : Աղքատութիւնը կը նպաստէ հոգիի ազնուացման եւ կը նրբացնէ զգացումը : Ենք մեզի պակասի վիշտը, մեր հազին կը վերածուի պարապ մեղանի մը՝ անձնասիրութեան աւելցուք ներով լիցում : Ի մասի ունեցէք որ աստածայինը իրական բաժինն է մարդուն եւ չի կրնար զնուիլ ոսկիով : Հարուստը ծախած է իր աստուածայինը, գնելաւ համար ոսկին :

— Այ Արքունքները որ ամէն օր կը թափին ձեր աշքերէն, աւելի մաքուր են քան ծաղրանք ու հապատութիւնը հարուստներաւն : Մի երկմտիք, եկած է Մեսխան, վերածելու ձեր վիշտը ուրախութեան : Գալիք սերունդուները պիտի սորիին վիշտէն ու թշուառութենէն սիրոյ եւ հաւասարութեան քաղցր հրահանգութիւնները :

Օրեր յետոյ Պօղոս եւ Շիղան թէսադունիկէն մեկնեցան Բերիա, ուր աւելի կըրթուած ժողովուրդ մը կաք : Միսակուկին մէջ Պօղոս խօսեցաւ եկող Մեսխայի նկատմամբ Հրէից մէջ ընդունուած սխալ ակնկալութիւններու մասին, ըստ որում սպասուած փրկիչը օժտուած պիտի ըլլար երկարուր իշխանութեան բոլոր հանգելանքովը, քաղաքականօրէն յուսահատած Հրեայ ժողովուրդ դին ճակատագիրը վերականգնելու համար : Սակայն աշխարհ եկած փրկիչը Հրէսամանի հողին վրայ չէր միայն որ պիտի պարզէր իր գրաւը, այլ ամբողջ աշխարհի : Այս երկրորդ ակնկալութիւններին էր որ իրականացաւ մեր

Տիրոջ մարմնառութեամբ :

Իսկ հեթանունները որոնք անհաղորդ մընացած էին Հին Աւտու քայտնութեամբ, Մեսխայով մասնակից են այլեւ Նոր Աւտուին, արեւափառ շքեղութեամբ տօնելու համար Արմուղաց ֆաճելի առարեկանչը, ինչպէս կը նախամայնէ Նսայի մարգարէն : Բանանք մեր միտքն ու հոգին ճանչնալու համար եկող Մեսխան : Աւելի մօտէն դիտենք Անոր չնորհաց սիհատնում ճառագայթումները, որոնցմով Ան եկած է լուսաւորելու մեր ներքին աշխարհը : Ոչ միայն աստուածպաշտութեան երկիրած զգացումն ու խորհրդաց կ'ունենանք իրմով, ոչ միայն իմաստութեան եւ չնորհներու ճանաչումի եւ զօրութեան սերմերը կ'աճին մեր մէջ իր անսառուեր նայուածքին ջերմութեամբը, այլ սիրոյ եւ ներդողամտութեան, գութի եւ զոհարերումի կամքը կը պատուարուի մեր տկար մարմինին մէջ : Իրմով հակառակորդներ կ'ըլլանք սուստի եւ կեղծիքի, բոհուոր ձգուումներւ, ամենին վրիժառութիւններու, ըլլարտ համար ընտիր եւ մաքուր անօթները իր լոյսին ու փառքին :

Մեսխան եկած է արդարեւ իր արքայութիւնը հաստատելու երկիր վրայ, բայց այդ թագաւորութիւնը օպայմանաւոր չէ երկրաւոր իշխանութեան մը առաւելութիւններով : Մեսխան հոգեւոր հպատակներ կ'ուղէ միայն, թագաւորութիւն մը որ կը հիմնուի եւ կը մեծնայ սիրտերու մէջ : Հոգեւոր ըլլարն համար է նոյնպէս՝ որ ան լայնօրէն ակեղեկական է, եւ բաց է բոլոր մարդոց աւշեւ անխտիր :

Թագաւորութիւնը հոգեւոր բարիք մընէ ապագայ ժամանգութեան մը դրաւականնը, որը մարդ կ'ստանայ հաւատքով : Գանձ մըն է ան որ ընտրեալներու միայն կը պատկանի : Երկնքի թագաւորութիւնը մօտ է, բայց անիկա կ'իրականանայ անոնց մօտ միայն, որոնք անոր կը յարին սրաի պատակամ փարումով մը :

Տեղոյն հաւատացեալներու օգնութեամբ կազմուեցաւ չուտով քրիստոնեայ համայնք մը, զրեաներէ եւ հեթանոսներէ բաղկացած : Պօղոս հոս իր գործը աւարտելէ յետոյ մեկնեցաւ Աթէնք : Հօս իրեն պիտի միանային Պուկասն ու Տիմոթէոսը :

Ը.

(Նար. 13)